

ՄԷՃՄՈՒՆՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ԱԼԹԸՆՃԸ-ՍԵՆԵ

(1867)

ԿՈՒՄԵՐՕ — 513

1867 — ՍԵՓԵՐ 9

ՄՅԱՍ 30

ԱԼԱՖԱՆԿԱ 11 ՀԱՅԻՐԱՆ

ԱՄԹԱՆԻ 30 ՄԱՅԻՍ ՍԱԼԸ

ԼճԱՐԱ 6 ՀԱՊԵՐԱՆ ԳՆԱՍԻՄՈՒՆ 54—341/4

" 8 " " 557/8—341/8

Բարեւ . 7 Յոնիս .

Պօս ԳԸ Պօսիւնըն սէլտէպիլի ճի վարընտա Բուսիա իմբէրաթօրունուն էօմրիւնէ գաստ օլունտուղունու Սօնիթէօր տախի թաստիգ իտէր :

Բիմսէ եարալանմամը տըր .

Ղաթիլ , Լէհիթմանտա Վ օլինի էյալէթիլտէն օլունա , իսմի Պէրէգօվս քի օլտուղունու իգրար իթմիշ տիր .

Բարեւ . 7 Յոնիս .

Ղաթիլ , Բուսիա իմբէրաթօրունու էօլտիւրմէք իւգրէ Պէլճիգաստան կէլմիշ օլտուղունու իգրար իտէր . իւք ախշամըսը պիր չիթիէ տապան ճա սաթըն ալմը տըր :

Ղաթիլ , Եէրինտէն գըմըլտանըր գըմըլտանմաղ , իմբէրաթօրուն իմրա հօրու աթընը չէվիրիպ արայա կիրտի . գուրչուն աթըն պուրուն տէլիլինտէն կէչիպ , իմբէրաթօր իլէ տուգալարըն արասընտան աչըպ . արապանըն էօթէ թէրաֆընտա տուրան պիր գաթըր եարալամը տըր :

Ըթտան ֆըշգըրան գան իմբէրա

թօր իլէ տուգալարըն իւգէրինէ արշ րամը տըր . էօլէ զանն օլունուր քի , պու գաթիլին պաշգա պիր չէրէքի եօգ տուր :

Արապատա տէօրթ քիշի վարմը . Բուսիա իմբէրաթօրու սաղտա , Կաբօլէօն սօլտա , Կաբօլէօնուն գարշըս սընտա Բուսիա իմբէրաթօրունուն պէօլիւք օլըղ , վէ պունունտա սօլունտա քիւչիւք գալտաշը :

Բեաֆֆէի զագէթալէր Պէրէգօվս քիին պու ճինայէթի իւգէրինէ ըզ հարը քէմալը էսէֆ իտէրէր :

() ախշամըսը Բարիս վէ ճիվարըն տա օլան չէհըլէր քէնտիլիքէրինտէն տօնանմալար եաթըրլար :

Լքսէրի Սիւնիսիքալիթէ տայրէլ լէրինտէն Բուսիա իմբէրաթօրգէնա թէպրիքնամէլէր եաղըլմագտա տըր :

Ֆրանսա վիւքէլասը , Ալէգասնտ րօ իմբէրաթօրու թէպրիք իթտէքտէ , միւշարալէյ հու ճէվապը վէրմիշ տիր . “ պու վուգուաթ իմբէրաթօր Կաբօլէօն վէ Ֆրանսա իլէ պէյնիսիպ տէ օլան պէնտը խալիսէթ վէ միւ վէտտէթի պիր գաթ տահա թէէքիտ իտէճէր տիր ” :

— Դումաա իրթէսի կիւնիւ Բուսիա պէօլիւք սէֆիրի ճէնէրալ Իկնա

Իշ պու Բուգնամէ հաֆթտա իքի սէֆա , Եանի սալը վէ բէնչէմպէ կիւնիլի նէշ օլունամաղ . Ֆիւթը Ասիթանէտ Սէճմուպը Հալատիս ապօնաթ օլանար իշիւն սէնէվի 50 զուրուշ վէ ալթը 30 զուրուշ տուր : Ապօնաթ օլանար սէնէվի 60 վէ ալթը 35 զուրուշ տուր : Տաշարարտա , բօթա իւճիթի իւգէրինիլ օլարաղ , Սէճմուպա ապօնաթ օլանար իշիւն սէնէվի 60 ալթը 35 զուրուշ վէ ապօնաթ օլանար իշիւն սէնէվի 70 վէ ալթը 40 զուրուշ տըր :

Թիէֆ Պէյ օղլու սէֆարէթխանէսինէ
էնիպ Բուս Թէպապէրի իլէ պիրլիք-
տէ սէֆարէթ քիլիսէսինէ կիտէրէք,
Թէշէքքիւր տուպէրի օգուծմուշ
տուր. ախշամբըր Պէյլիքտէրէ սէ-
ֆարէթխանէսինտէ տօնանմա օլմուշ
տուր տէնիր:

Տիւնքի կիւն իքի գըթա զըրհը
ֆըրգաթին, պիր գաբազ վէ սպըր
պիր իքի վաբօր իլէ, Կիրիտէ ալթը
պին գատար անքէր տահա կէօնտէ-
րիլմիշ տիր:

— Ըրգատիա վաբօրու հէր նաօրը
խտէ Չիրիկօթթօ տատարնտան գուր
թուրուպ Շիրայա կիթմիշ տիր, վէ
Թէքրար Կիրիտէ կիթմէք իւզրէ օ-
ճաղընը եագմագտա իսիշ:

— Սըսըր վալիսի հազրէթլէրինին
մաթլուպաթընա Թէրաֆը Սալթա-
նաթը սէնիյէտէն քեամիլէն միւսաա-
տէ պուլքոռլուղընտան, ֆէրմանը
Ալիսի պու կիւն Նուպար բաշա հաղ-
րէթլէրինէ իթա օլունաճագ տըր
տէնիր:

Պու հալտէ վալիսի միւշարալէյհ
հազրէթլէրինին Բարիսէ ազիմէթի
պիր գաշ կիւն տահա կէրի գալըպ,
զաթը Շահանէ իլէ պիրլիքտէ Բա-
րիստէ պուլունաճագլար տըր տէնիր:

Պու հալտէ պիլմէյիլ քի պու կիւն
Նուպար բաշա հազրէթլէրի Բարի-
սէ ազիմէթ իտէճէք մի:

Ի Լ Ա Ն

CAISSE PATERNELLE

ԽԱԶԻՆԵՅԻ ԵՊԵՎՎԻՅԵԹ

Ֆրանսա Կիւսի-Պէլի նէլարէլի լահ-
լընպա. Լյօմ-ր սիլուրլաք Գոմբանէաք:

Շարգ մէմալլէրի վէ Բաթանպօլի-
շիւն միւտիրի — սանի:

Ս. Ֆրէտէրիշի Կլաւանի օլուպ,
Ղալթաթաա Կլաւանի խանաա Լ. 11
տէ պուլունաճագտա տըր:

Իսթէյէն հէր հանկը սինտէ օլպա,
մէզքիւր գումբանէայա միւրաճաաթ
իլէ, եա Թէքմիլ էօմրիւնիւ, վէ եա
խօտ պիր միւտտէթինի սիկուրթայա
վաղ իտէպիլէճէ կինտէն պաշգա, սաղ
լըղընտա եախօտ վէ ֆաթընտան սօղըա,
վարիսլէրինէ ճէհէղ բարասը, իրաո
վէ սերմայէ պըրագապիլէճէք աիր:

Սէզքիմըր սիկուրթա հազգընտա
մալիւմաթ ալմագ իսթէյէնլէր, միւր-
գում Ս. Ֆրէտէրիշի միւրաճաաթ
իթմէլի տիրլէր:

Սէզքիւր գումբանէանըն քէնտի
սէրմայէսի 6 միլիօն ֆրանգ օլուպ, վէ
միւշթէրիլէրինտէն ալտըղը մէյլմիլ
աաիսի 181 միլիօնա պալիղ օլմուշ տուր:

ՄԵՍԳԻԻԳԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՃՈՒՄԱԱ ԵՐԹԵՍԻ			ԲԱԶԱՐ ԵՐԹԵՍԻ			ՍԱԼԸ	
	ՄԱՅԻՍ 27			29			30	
	Սապահ	Եօյլէ	Ալիւմ	Սապահ	Եօյլէ	Ալիւմ	Սապահ	Եօյլէ
Մէճիտիլէ զիրա 2 Վրշ.	103 20	103 30	103 30	103 30	103 30	103 30	103 30	103 30
Տէյունաթը ումուվիէ թահվի- լաթը 100 առէտ ինիլիլէ Եա. խօտ 140 առէտ լըրայի Օսմա. նիսին պէհէրի ֆայըղը ալմըրշ.	36 17	36 12	36 14	36 13	36 14	36 11	36 10	36 15